



## Ա Ն Վ Ե Ր Ն Ա Գ Ի Ր

Բարեկամներ, հեռու, մտիկ,  
 Կը հաւատամ ես տակաւին  
 Թէ բարի է մարդն հոգածին,  
 Չեո՛ւէն ելած իր Աստուծոյն:

Ձի մարդն երաշք, լաստ խորհուրդի,  
 Եւ իմաստի լայն առագաստ,  
 Կը կըրէ շունչն անմահական  
 Արարիչին տիեզերքի:

Հոգիս դեռ չէ ծախած ինքզինքն  
 Ոսկի հորթին, կը հաւատամ  
 Ես տակաւին բարեկամին,  
 Սիրտը որուն կը տըբուիէ

Սիրտիս հետ հաշտ եւ կը բաժնէ  
 Ուրախութիւնն ու տրտմութիւնն,  
 Համակեղբուն մեր սիրտերուն,  
 Ուրկէ կ'անցնի վազքն նոյն արեան:

Հեռու չէ օրն, երբ պիտ' գրկուին  
 Ձոյգ աշխարհներ, երկինք, երկիր,  
 Համբոյրովը աստուածային,  
 Նոր երկունքով մը բեզմնաւոր:

Կը հաւատամ թէ ապագան,  
Արշալոյսի պէս ոսկեգունդ,  
Պիտի բացուի երկրի վըրայ,  
Եւ դահիճներն մեր օրերուն,

Մունկի եկած գոհերուն դէմ,  
Ապաստանած անոնց գութին,  
Պիտի ողբան ռիւրներն սեւ,  
Անխղճօրէն գոր գործեցին:

Ժամանակներն մութ եւ անգայտ,  
Սիրոյ երաշֆով լուսնան պիտի,  
Արտախուրած սիրտերը մեր,  
Ոսկի կապովն երկինքներու:

Ժամանակի թելն ոսկեհիւս,  
Փաթթած ինքզինքն ճախարակին  
Յաւերժութեան, պիտի կարէ  
Պատմունան նոր հէ՛ք մարդկութեան:

Մարդ չէ՛ եկած աշխարհը այս,  
Կերն ըլլալու անարգ մահուան,  
Գիտէ թէ կայ ձեռք մը բարի  
Զինք տանելու անմահութեան:

ՀՈՒՐԾԱՄ

